

ՆԱՅՈՒԱԾՔԻՆ ՇՐՈՇՔԸ

(Մերձաւորաբար հետեւեալն է Կարգը, գոր Ս. Պատրիարքի խօսեցաւ վերջին Գլխադիրի ՏՅՆԻՑ օրը, ի Ս. Յակոբ)

Անոր տօնին տարեկարձը նորէն կը խմբէ զմեզ այսօր իր յիշատակին առջև, որուն խորանն է մեր ամենօրեայ երկիւղած յարգանքին աւարկայ այս գերեզմանը:

Արտասուէ է այդ բառն իսկ, գերեզման, որ խորհիւ կուտայ շիջած կեանքի մը նշխարներուն վրայ նախ, և յետոյ այն հոգիին վրայ՝ որ նշուլած էր երբեմն այդ բնկորներուն մէջ, ինչպէս բոյնն լոյսը՝ կանթիղի մը խեցիին մէջ: Ըստ այսմ, մեր զգացումն ու մտածողութիւնը, աւելի ուղիղ պիտի լինէր թերևս ըսել՝ մեր հաւատքն ու սէրը այս պահուստ մեր երեսակայութեան և պաշտելութեան առջև կը կանգնեն զէմքն ու հոգին, այսինքն պատկերն ու խորհուրդը անոր, որ, մեր Փրկչին մտերիմ սիրեցաւ ինչէն մին նախապէս, երկոտասաններէն առաջին նահատակը Եղաւ յետոյ, և, իբր այն՝ քրիստոնէական բարոյականի մեծագոյն արժէքներէն և հեղեղեցոյ գլխաւոր անկիւնաքարերէն մին:

Ու այսչափ միայն. եթէ մէկ կողմ դնենք տեղեկութեանց այն մէկ քանի փըշբանքները, զորս Աւետարանները Ձերեղէտի և Սաղոմոնի զոյգ որդւոց մասին կը պարունակեն հաւասարապէս, չունինք գլուխից ուրիշ որ և է ծանօթութիւն Յակոբ Առաքելի այն սողէն, ուր կ'ըսուի պարզապէս թէ «Հերովդէս սուրբով սպաննեց Յովհաննէսի եղբայրը Յակոբոս»:

Քրիստոնէական վկայաբանութիւնը, գրեթէ միշտ հարուստ, եւ հրեմն շուրջ նոյն իսկ՝ սուրբերու կեանքին և մահուան վերաբերութեամբ տեղեկատուութեանց համար, իսպառ ժլատ պիտի գտնուած ըլլար Յակոբոսի նկատմամբ, եթէ Գործք Առաքելոցի այդ տողը սիրուն և այնպէս սըր-

տասուէ գրուապով մը շարունակուած չըլար այլօր, հեղեղեցական մատենագրութեան մէջ:

Այսպէս, Բ. դարուն վերջերը, կղեմէս Աղեքսանդրացիէն գրի առնուած հատուած մը, զոր բարեբախտաբար պահած է Եւսեբիոս, կը պատմէ թէ հրը Առաքեալը հարցաքննիչ տեսանին առջև իր հաւատքին ցատագովութիւնը կ'ընէր, այն անձը որ Սինեթրոնի հրահանգով զինքը դատարան առաջնորդեր էր: այնքան զգածուեցաւ անոր խօսքերէն, անոր պարզած զաղափարներուն լսեմութիւնը այնպէս ազդեց իր սրտին, որ այդ վայրկեանէն հրապարակաւ խոստովանեցաւ թէ ինքն ալ կ'ընդունի անոր հաւատքը. ու երկուքն ի միասին գրկուեցան իսկոյն գլխատու մի մահապատիժին, որ գատակնիքն էր, այդ միջոցին, հաւատքի խնդրով յանցաւոր նկատուածներուն: — Ծարբան, մինչ առնոնք կ'երթային զէպի մարտիրոսութեան պսակը, նորադարձը յօտեցաւ իր վարդապետին, և թողութիւն խնդրեց անկէ: Առաքեալը, կ'ըսէ գրուած այդ աւանդութիւնը, դարձաւ, վայրկեան մը անքթիթ նայեցաւ անոր. «Իսաղաղութիւն ընդ քեզ» ըսաւ. ու համբարեց զայն: Քիչ վերջը, երկուքն ի միասին, իրենց արիւնջով վճարեցին իրենց փրկութեան պէնը:

Ինծի համար, այդ կարճ պարբերութիւնը, իր բովանդակած պատկերին սըրբայի գեղեցկութեամբը ա՛յնքան իմաստուլից, ինքնին կը լիցնէ ընդարձակ վկայաբանութեան մը ամբողջ թիւրին. վտանգի մեղի կը ներկայացնէ բուն հաւատքի և նկարագրի մարդը, իր դիտողութեանը մէջ խորապնին, իր հոգւոյն հաղորդականութեանը մէջ՝ սիրազեղ, ու իր բարքին քաղցրութեամբը գրաւիչ:

— Անբը՛ ինծի, ըսել ուզեմ էր ան իրեն, որ կերպով մը գործիքն ու միջոցը գտնուած եղայ քու դատաստանիդ և գատապարտութեանդ. ու ինքը իր հոգիին բովանդակ պատարաստակամութեամբը, իրմէ խնդրուած այդ ներուժը կ'աւանդէր անոր, համբոյրով մը կնքուած նայուածքի մը և մաղթանքի մը միջոցաւ:

Նայեցաւ, խաղաղութիւն քեզի, ըսաւ, և աղագուրեց զայն:

Քիչ անգամ պատահած է որ մարդոս, մահուան սեմին վրայ, կարողացած ըլլայ ցոյց տալ հոգիի այնքան հոյակապ պնդուականութիւն մը: Գիտնալ թէ քայլ մը անդին գահիճն է որ կ'սպասէ իրեն, և, առանց վրդովուելու, առանց տատամսումի որ և է նշան ցուցնելու, կարենալ զեռ բառ մը գտնել՝ կարենալ խաղաղեցնելու համար տագնապուած հոգի մը. կարենալ, կեանքի վերջին բոպէին, ներսէն հանուած՝ վերաբերուած լոյս մը վառել նայուածքին մէջ, քննելու և խորաշփուելու համար զիմացիներն սիրաւ, նշան է հոգւոյ մեծութեան միայն, այսինքն բարոյական այնպիսի վիճակի մը, զոր կարելի չէ բացատրել մի միայն մարդկային տեսութիւններով:

Ըսուած է թէ երբեմն նայուածքներ կան, որոնք հատու սուրի մը պէտ կը կշտրեն: Մեծ մարդոց, անշուշտ այդ բառին հոգեկան իմաստովը, նայուածքներն են անոնք, որոնց մէջ անգիմարդիւթեան թափանցող ոյժ մը կայ:

Մարդարէանալու, այսինքն ապագային գաղտնիքը կամ ճշմարտութեան խորհուրդը կարգալու համար՝ զգացումին զօրութիւնը պէտք է միանայ զատողութեան լոյսին: Ու այդ ամէնը, սրտի այդ ոյժով, միտքի այդ պայծառութիւնը, այդ հաւատաքը, նկարողութիւն այդ մեծութիւնը անտարակոյս չէին պակսիր անոր, որ՝ հոգեւորապէս գէթ՝ երկուորեակն էր եղած «Միբոյ առաքեալ»ին: Անո՞ր համար է որ անիկա ակնարկով մը լոկ կրցու մանկ իրեն պսակակից լինելու համար իրեն հետ ընթացող ընկերով էութեան մէջ, վարանքով, երկիւղով, գուցէ և ատարկոյսի կոմմաւնքներով փոթորկուող անոր սրտին մէջ Աստուծոյ խաղաղութիւնը իջեցնելու համար:

Նայուածքին հրաշքը... անոր պատմութեամբը լեցուն է Ս. Գիրքը և մեր Փրկչին կեանքը: «Նայել»՝ աստուածաշնչական հասկցողութեամբ՝ յաճախ կը նշանակէ քաղցրութիւն խառնել հոգիին արտայայտութեան, գոթի, կարեկցութեան և հանութեան զգացումներով: «Աստուած Արևիկ նայեցաւ». «Բարոյի թանակին նայեցաւ», «Զոհերուն նայեցաւ»,

«Պատերազմի նեղութիւններուն նայեցաւ», «Իմ խոնարհութեանս նայեցաւ», «Իմ ազատութեանս նայեցաւ», «Իմ խորհուրդներուն նայեցաւ»: Ասոր համար է որ Սաղմոսերգուն իր սրտին խորութիւնէն կ'աղաղակէ. «Ո՛վ տէր, նայէ՛ ինձի երկնքի բարձրութիւնէն, և զթա՛ լինձի». «Նայէ՛ քու ծառայից, և վրկէ՛ զայն». «Նայէ՛ մեզի և ողորմէ՛ մեզի»: Ասոր համար է որ Եղիկիէլ, երբ կ'ուղէ հասկցնել թէ Աստուած այլ ևս ուզած է լքել իր ժողովուրդը՝ իր գործած անորէնութիւններուն համար, կ'ըսէ պարզապէս. «Այլ ևս Աստուած չի նայիր մեզի»: Զէ՞ որ ժողովրդական լեզուի մէջ ալ՝ «աչքէ իցնալ» և նայուածքէ հեռու պահուիլ» կը նշանակէ պարզապէս համարութիւնը կորսնցնել:

«Նայի՞» Ս. Գիրքին մէջ կը նշանակէ նաև բարի աչքով քննել, ճանչնալու և հազնալու համար ներքին մարդը: Հարուստ երիտասարդին նայեցաւ Յիսուս, կ'ըսէ Աւետարանը, սիրեց զանիկա իր պարզսրտութեանը համար, ու ըսաւ անոր. «Մէկ բան մը միայն կը պակսի քեզի»: Ուրիշ տեղ մը կ'ըսուի. «Պետրոսի նայեցաւ», լռելիայն պէտք է տւելցնել. ճանչցաւ անմիջապէս անոր մէջ նկարագրի ոյժն ու բարձրութիւնը, և ըսաւ. «Դուն որ Յովնանուս Սկոտնն ևս, այսուհետև պիտի կոչուիս Կեփաս, որ կը նշանակէ վճի՛ ձանցաւ հարուստը, ինչպէս Պետրոսը. ճանչցաւ զանոնք, որովհետև սիրով նայցու անոնց: Ըմբռնելու համար բան մը, պէտք է սէր զգալ անոր մասին. ճանչնալու համար անձ մը, պէտք է սիրով նայիլ անոր, և ոչ թէ կանխակալ ատելութեամբ սէրը՝ նոյն իսկ կանխակալ սէրը՝ լոյս է. իսկ ատելութիւնը՝ միշտ խաւար: Կը սիրեն բարեկամը. վասնզի սրտիդ սէրը միշտ լոյսի մէջ կը ցուցնէ զայն քեզի. ու շատ անգամ ներողամտութեան կամ լայնախոհութեան լոյսին մէջ, որ կը ցուցնէ անոր առաւելութիւնները միայն, աննկատելի թողլով թերի կողմերը. ու ատելութեամբ կը լեցուիս թշնամիիդ հանդէպ, որովհետև սրտիդ խաւարը թոյլ չի տար որ կարենաս տեսնել անոր ընտիր կողմերն ալ, որոնցմէ ամենէն ընտիր մարդն ալ կրնայ զերծ եղած ըլլալ: Ընդհանուր համար, պէտք է

նայիլ. բայց նայիլ սիրով: Ի՞նչ աղոթք է ողին, գոր այս տեսակէտով երեան կը բերէ հայերէն լեզուն. խաղաղ ոգւով եւ լուրջ հոգւով կատարուած քննութեան համար յօրինելով բառ մը՝ օւռուռնապիտուքիլն որուն մէջ սիրոյ գազափարը կայ նոյն ատեն: Այո, առողջ և ուղիղ բանին համեմատ կատարուած քննութիւնը սիրով միայն կրնայ ի գլուխ հանուիլ:

Ի՞նչ քանի՞նք՝ կը նշանակէ մանաւանդ ազդեցութիւն ըննել, ներգործել ուրիշին վրայ: Եթէ այս չըլլայ իսկ անոր բանական կամ բուարանական նշանակութիւնը, այս է սակայն անոր հոգեբանական նշանակութիւնը: Նայուածքներ կան արգարեւ, որոնք կ'ազդեն անվրէպ. ու, պէտք է արդեօք ըսիլ, զթուլթեան և սիրոյ քաղցրութեան մէջէն դիտող նայուածքներն են անոնք. նայուածքներ՝ որոնք կ'ամ արգահատանքին ժպիտը ունին իրենց մէջ, կամ յանդիմանութեան մը լուռ սասար, և կամ խրատին ողորդիչ խտողանքը. այդպէս է հօր մը կամ մօր մը, բարկամի մը կամ սիրելիի մը նայուածքը՝ զայսի մը կամ մտերմի մը ուղղուած, անոր վրիպանքի կամ անուշաղիբ ընթացքի մէկ պահուն: Ինչչոր կ'ըսէ այդ միջոցին յուզմունքէն փայլող ակնարկին բոցը՝ հասկցող սիրտի մը. ի՞նչպէս կը մխուր անիկա ներս, ինչպէս նշարակ մը շարաւոտ վէրքի մը խորը, կամ լայսի ճաճանչ մը՝ թանձր մթնութեան մը ծոցը:

Ընդունելի՞նք. մանեկն հրաշալի զգայարանն է աչքը, որ ակնթարթի մը մէջ արտաքին աշխարհը կ'ընդգոգէ դէպի ներս, ու կրնայ ներքին աշխարհ մը արտափայլելի դէպի դուրս: Ինչպէս միտքը, երբեմն բառի կը, նոյնպէս աչքը ակնարկի մը մէջ կրնայ բովանդակել ամբողջ պատմութիւն մը կամ ճշմարտութիւն մը: Աչքը. հոգիին ամենէն արտայայտիչ գործարանն է ան: Իբցովը մերթ յօգուտ մըն է, մերթ խոկում մը, եւ յաճախ կամքի կտրուկ վճիռ մը կամ հրաման մը, որ երբեմն երկի մը, երբեմն աղերսանքի մը, երբեմն պատգամի մը կերպով կ'արտայայտուի, որ կարծես ոչ միայն կը տեսնէ, այլ նաև կը խօսի, ու կը լսէ անգամ և նոյն իսկ անոյշ բուրումի մը զգայու-

թիւնը կուտայ զիմացիներն. ու այս ամէնը կ'ըլլայ կամ կ'ընէ ան՝ աչքը, երբ սիրտէն է որ կը պատգամաւորուի, իբրև հաւատքին կենդանարար զօրութիւնը:

Բայց ինչո՞ւ այսպէս յաժիլ բառերու և բոյացարութեանց մէջ. միակ օրինակ մը Աւետարանէն՝ այդ ամէնը պիտի կարենար աւելի ազդուապէս ըմբռնել տալ մեզի: Յիշեցէք Երրորդ Աւետարանի վերջին գլուխներէն մէկուն մէջ գրուած փոքրիկ այն դիմը, որուն մէջ հոգեբանական ճեմ պատկեր մը կը խտանայ. «Դարուս Տէր, և հայեցաւ ի Պետրոս» (Պետրոսին կողմը դարձաւ Յիսուս, և անոր նայեցաւ): Ի՞նչ կրակ, ի՞նչ շառաչիւն, ի՞նչ պակուցիչ և նոյն ատեն վերականգնող բան մը կար Յիսուսի արշալոյսէն աւելի անոյշ և խաղաղ նայուածքին մէջ, որ կամքի եւ համարձակութեան անօրինակ տիպալ արդարև մեծ առաքեալին հոգւոյն մէջ յանկարծ անկ թափահարուով կործանեցաւ կարծես ուրացումի զեւը, տեղ տալու համար զղլումի և խոստովանութեան ողիին: Ի՞նչ փոխանցուեցաւ մէկ հոգիէն միւսին որ, ինչպէս փոթորիկին՝ անձրևայոյզ տեղատարակէ, նոյնպէս Պետրոսի հոգիկան տազնապին յանկարծ յաջորդեց դառն լաց մը:

Երբ հոգեկան տազնապններուն մասին է հարցը, հաւատքը միայն կրնայ տալ զազտնիքներուն բանալին: Յիսուսի նայուածքը կրցաւ ազդել և ներգործել, ուրովհետև կենդանի զօրութիւն մըն էր ան՝ հաւատքի ազդիւրէն բղխած. ու Պետրոս զգածուեցաւ անկէ՝ այդ նայուածքէն, վասնզի, շնորհիւ իբ մէջ դիմ ապրող հաւատարին, չէր գոցուած երբեք այչքի սիրտը անտող ճամբէն, ուսկից Փրկչին սըրբազործող նայուածքը իջեր էր ուղղակի անոր հոգիին խորը:

Կը հաւատամ թէ նոյնպիսի նայուածք մըն էր որ Տէրը ուղղեց երկու հարապատեներուն, Որդւոց Որոտման՝ աչքերուն, սիրոյ և զթուլթեան ուժգին և ներգործիչ կրակէ նայուածք մը, երբ անոնց և իրենց մօրը այն աղերսանքին՝ որով կ'ուզէին իբ երկու կողմը նստել երկնից թաղաւորութեան մէջ, պատասխանեց՝ հարցնելով թէ պիտի կարենային սակայն ըմպել իբ

ըմպելիք բոժոսկէն: Դո՞նք այդ նայուածքէն հոգեպէս լուսաւորուած, երկու եղբայրնե-
րը այնուհետեւ սրտի ի՛նչ սեւեռուժով նա-
յիցան նախ իրենց վարդապետին և յետոյ
անոր այն գործին, զոր մինչև իրենց վեր-
ջին շունչը նկատեցին իբրև յայտնութիւն
յաւիտեանական կեանքի մը: Այդ զգացու-
մին չէ՞ արդեօք որ կ'ազնարկէ Յովհան-
նէս, երբ, իր Ա. կաթ. Թղթին սկիզբը
Յիսուսի կամար ըսելէ վերջ թէ «Զորմէ
լուսը, որու՞մ սկանտտես եղեաք», կ'ըսէ
տակաւին: «Ընդ որ հայեցաք»:

Անոնք որ կրնան Աստուծոյ նայիլ, ու
անոր խորհուրդին լոյսովը ներքնապէս
պայծառանայ, անոնք միայն կրնան իրենց
նայուածքին սրբութեամբը մաքրել և պայ-
ծառակերպել ուրիշներուն հոգիները: Ա-
ստոր մէջ է գաղտնիքը, պիտի ըսէի՝ հրաշքը՝
նայուածքին մարտաբէնեթուսն և առաք-
եալներուն, որոնք իրապէս և իրաւապէս
կոչուեցան տեսանողներ, և որոնք երբեմն
իրենց աչքովը թերևս՝ քան խօսքովն ու
գործերովը՝ աւետարանեցին Աստուծոյ ընը-
մարտութիւնը, հոգիներէն ներս թափան-
ցելով, իրենց նայուածքին ներգործու-
թեամբը, անոր լոյսը:

Ինչ որ կղեմէս Ազեքսանդրացի կը
պատմէ Յակոբոսի մասին՝ յանուն մինչեւ
իր ժամանակը ապրող աւանդութեան մը,
ստուգութիւն է ապահովաբար: Անիկա,
իր նահատակութենէն վայրկեան մը առաջ,
նայեցաւ իրեն պատմակից, ճշմարտութիւնը
պիտի ըսեր՝ փառակից ընկերովը՝ աչքին
մէջ, կարողաց անոր հոգիին խորքը, ճանչ-
ցաւ զղղումին անկեղծութենէն սրբուած
սիրտի մը բարոյական գրութիւնը, և ի-
րաւունք զգաց իրեն՝ ըսել անոր. «խաղա-
ղութիւն ընդ քեզ»: Իր կեանքը, որ Քրիս-
տոսի հետ անցուցած ամբողջ տեղու-
թեանը միջոցին և յետոյ, մինչև իր վեր-
ջին ժամը, հայեցողութիւնն էր եղած փըր-
կութեան գաղափարին, ամենայնտի վայր-
կեանին՝ փրկաբար հայեցուածով մը՝ պսա-
կումը եղաւ անոր:

Երբ դահիճին սուրը արեան փողփո-
ղումներուն մէջէն ձգեց անոր գլուխը մար-
գարէները կոտորողներու քաղաքին մէջ՝
այն կէտին վրայ զոր աւանդութիւնը կը

ցուցնէ քիչ մը միայն հեռու այդ սրբա-
մանէն, կը փափաքիմ ժողով թէ իր աչ-
քը կը նայէր տակաւին անոր՝ որ պիտի
հետեւէր ընդհուպ իրեն, Աւետարանի թա-
գաւորութեան ճամբուն վրայ:

Նո՞ս է թաղուած այդ գլուխը, այս
խորանին ներքև, որ դիտը՝ գերեզմանն է ա-
նոր. թաղուած է գլուխը, բայց ոչ նայուած-
քը, որ կը նշուէ դեռ հոն, իբրև լուսաւոր
հոգիի մը ճառագայթը՝ որ չի թաղուի:

Յակոբոս Գլխաղիւ, ինչպէս այնքան
անոյշ բերութով մը կը կոչէ զայն ժողո-
վըրդային զգացումը, առաքելական խում-
բին տաղլին մարտիրոսը հանդիսացաւ.
կայճ եղաւ իր կեանքը, բայց ոչ աննշան:
Ոչինչ ունինք իրմէ իբրև գրուածք կամ
մատենագրութիւն, որովհետեւ անոնց հա-
մար ժամանակն ու պատեհութիւնը պակ-
սեցան իրեն. բայց ունինք այդ ամէնուն
համար կեանքի և զօրութեան խորք կազ-
մող գերազանց բան մը, որ լոյսն է իր հոգ-
ւոյն նայուածքին. լոյս՝ որ կը ցուցնէ
մեզի մեր ճամբան՝ դէպի մեր հոգևումին
սասարգելը: Կը նայի անիկա մեզի՝ այս
յարկին սրբութեանը մէջէն, ու մեր մի-
ջոցաւը սզզի մը՝ որ շատ անգամ շուաբիր
է իր ճակատագրի ճամբուն վրայ: Կը նայի
ամէնուն, ինչպէս իրեն հետեւող ընկերովը.
Կը կարդայ անշուշտ մեր հոգին: Չենք գի-
տար թէ ինչն էր կը գտնէ հոն. բայց պար-
տինք լսել ձայնը, այդ լոյսին մէջէն եկած
մեզի, «Պաղաղութիւն ընդ ձեզ»:

Պաղաղութիւն քեզի՝ Ուխտ Յակոբ-
եանց, խաղաղութիւն քեզի՝ Ազգ Հայոց,
խաղաղութիւն քեզի, Եկեղեցի Հայաստան-
եայց. ոչ այն խաղաղութիւնը՝ զոր կուտայ
աշխարհ, այլ ա՛յն՝ միայն՝ գոր կուրելի է
գտնել սրբուած խղճմտանքին մէջ. ա՛յն՝
զոր կը պարգևէ միայն հաւատքը, զոր կը
գեղեցկացնէ միշտ յոյսը, և զոր կը պըտ-
ղաբերէ սէրը:

Եղբարք իմ, միաբանակիցք ի Քրիս-
տոս, և դու ժողովուրդ Հայոց, որ գին
ինք անապական արեան որդւոյն Աստու-
ծոյ, ընդունինք այդ խաղաղութիւնը՝ իբ-
րև սաստածային վեհագոյն աւանդ մը՝
մեր քրիստոնէական կեանքին, պահպա-
նենք և արդիւնազործենք զայն իբրև աղ-
բիւր ամենայն բարեաց, Աստուծոյ փառքին
և մեր նմաններու օգտին համար. ամէն: